

Անկ. — Ուրի:
 Պարբ. — Ո՛հ, այս աղէկ բան, դէպ ի բանս:
 Անկ. — Ե՛ս... քաղաքապետ իմ գիրդիս:
 Զինուոր. — Այո, գիտե՞ք արդէն որ ծաղրա-
 թուղթ մը կռնակդ առած քալած էս բոլոր
 քաղաքը:
 Անկ. — Ե՛ս. ո՛հ, վայ ինձ, սուտ է:
 Զինուոր. — Ա՛տու է: Ինչ է այս թուղթը: Աի-
 րելիս, դուն կամ ապուշ և կամ աւագակ մ'իս:
 Պահականոցին մէջ վճիռը կը տորտի:
 Անկ. — Ո՛հ, վայ ինձ, այս ալ գլուխս պիտի
 գաւր: Ո՛հ. ու՛հ կու յայ:
 Զինուոր. — Տու՛ք զգետը...:

ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

ԳԱՐԱՅ և ՎԻՐՅՈՅԻՆԻՍՅԱՅ.

Գարայ. — Պորթուգալ... Դորէն ի՛նչ կայ:
 Անկ. — Ո՛հ, պարոն տէր, այս մեծագլուխը
 զիս բանտ կ'ուզէ տանիլ... Նէ՛հ, նէ՛հ:
 Գարայ. — Վերջապէս, պարոն, կրնայի գիտ-
 նայ թէ ի՛նչ բանի վրայ է խղիիրը:
 Զինուոր. — Քաղաքային պահապան զինուո-
 րաց օրինաց նկատմամբ ըրած զանցառու-
 թեան պատասխան պիտի տայ, 13 թի կառ-
 քի կառապանը վիրաւորած ըլլալուն համար:
 Գարայ. — Զե՛մ գիտե՛ր ի՛նչ ըսեմ... բայց ըսէ՛
 անգամ մը. ինչպէս ինքզինքդ այոջափ փոր-
 ձանքներու ենթարկեցիր:
 Անկ. — Ես ի՛նչ գիտեմ... Ես ալ չեմ գիտեր
 թէ ի՛նչպէս եղաւ... հասկցար, այս երկրիս
 մէջ՝ ալ ամէն բան զիտուս եկաւ...:
 Գարայ. — Շատ լաւ, պարոն, ասիկայ ապու-
 շին մէկն է... զուգէ առաջին անգամ է որ
 այս քաղաքը կու գայ:
 Անկ. — Այո, տէ՛ր, առաջին անգամ... բայց
 վերջինն է, այո՛ վերջինը:
 Զինուոր. — Բայց ես իմ պարտքս պիտի ընեմ:
 Գարայ. — Շատ լաւ, ես երայխաւոր կ'ըլլամ
 իրեն, ահա իմ հասցէս կը յանձնէ անոր այ-
 ճետուն մը . այս մարդը քանի մը օր իմ տունս
 պիտի մնայ, և երբ կանչուի՝ պիտի ներկայա-
 նայ ըրածներուն մեկնութիւնը տալու:
 Զինուոր. — Լաւ, այնպէս ըլլայ: Անուննիդ
 ի՛նչ է:

Անկ. — Մարքանթոնիոյ փէփիինոյ Անկուտի
 աղայ:
 Զինուոր. — (կը գրէ) Պաշտօնդ:
 Անկ. — Ո՛հ, չեմ հասկնար:
 Պարբ. — Արուեստնիդ ինչ է:
 Անկ. — Ա՛հ, հասկցար. իմ գիւղիս քաղաքա-
 պետ եմ:
 Զինուոր. — Ո՛ր գիւղի:
 Անկ. — Ի՛մ, հասկցար:
 Գարայ. — Քաթթարանեայէն կու գայ, եղբայրս
 որկած է զինք զանազան գործերու համար...:
 Զինուոր. — Շատ լաւ, քանի որ դուք իրեն
 կ'երայխաւորէք...:
 Գարայ. — Վստահ եղիք:
 Զինուոր. — Քանի որ այդպէս է զինք ազատ
 կը ձգեմ: Գտեսութիւն:
 Ճիւրթ. — Ահաւասիկ զգետը, բայց իմ դրամ-
 ներս:
 Գարայ. — Ինձմէ պահանջէ: Անկուտի աղա-
 յին Շտորակալ եղիք Աստուծոյ՝ եթէ այս
 վայրկեան բանալ չես գտնուիր, բայց ուրիշ
 անգամ խելթդ գլուխդ ժողովէ երբ առաջին
 անգամ կ'երթաս անձանթ տեղ մը: Պորթու-
 յոյ, ասիկայ տուն տօր, և պատառ մը բան
 տուր որ ուտէ, անօթի պիտի ըլլայ: Քիչ ա-
 տենէն ես ալ տուն կ'ըլլամ կը մեկնիս:
 Պարբ. — (Աւելոր ծեծելով) Է՛հ, պարոն քա-
 ղաքապետ իմ գիրդիս:
 Անկ. — Է՛հ, ուրիշ խնդր՝ ալ կայ:
 Պարբ. — Ո՛չ, գուզեմ հարցնել թէ, ինչ կ'ը-
 տէք այս երկրին համար:
 Անկ. — Բայց... առաջին անգամ եկած ըլլա-
 լով, հասկցար, շատ բան զլիտուս եկաւ, զոր
 ես ալ չեմ գիտեր:
 Ճիւրթ. — Բայց եթէ հիմայ ձեր երկրէն ուրիշ
 մ'ալ հոս գտնուելու ըլլաւ:
 Անկ. — Ո՛հ, այն ժամանակ, զործ ունէինք...:
 Ե՛հ: Արդեօք իմ զեզոս ուրիշ մ'ալ կայ: Ե-
 թէ չուզեր ողջ գլուխն աւետարանի տակ դնել,
 թող նայի որ չըլլայ թէ առաջին անգամին
 քաղաք մ'երթայ, այլ միշտ երկրորդ ան-
 ցամիտ, ես ալ պիտի շնամա՞յ այսպէս ընելու
 և... հասկցար:

Թրգմ. Հ. Ա. ՅՈՎԷՏԵԱՆ

ՎԵՐՋ

ԱՐՄԵՆԻԱ

Տխար Մ. Փորթուգալեան զմայլելի յարասևութեամբ 1885էն ի
 վեր կը շարունակէ « Արմենիա » թերթին հրատարակութիւնը:
 Վաղեմի ազգային պատկառելի գործիչը, անվհատ հայրենասիրութեան աւելնով վառուած,
 ստիժը չի փախցնել՝ իւր թերթին մէջ սեղծ իմաստներով պարզել այն ամէն լուր և տե-
 ղիկութիւն՝ որ սուսգիւ հայ մտքին, հայ սրտին, հայ հոգեւոյն կը պատկանին: Տարեւըր-
 լանի մը բաժնեկիցը 20 Փրսնք ըլլալով, պէտք է դիմել

M. M. Portoukalian Directeur du journal « ARMENIA »

Place 17 Alexandre-Labadie

MARSEILLE (France)